

ու բարի տիրոջը հետո Ռ պատկերը՝ զոր է կը տանիմ մորթիս մէջ, հոն էր առաջին անգամ որ նկարուեցաւ:

Ծովերու պալատին կամարակապներուն անկիւն մը, շրջանակուած՝ երկու մարմարեայ սիւներու մէջտեղ, խոյակները ծաղկազարդ ու մանրացանդակ դրուագներով զարդարուած: Հոս դիտեցի ևս էսօն, երբ իր լրջաձեւ զիլարկը մէկդի ընելով, կը սրբէր իր արմէչն ըրտնաթոր ճակատը և շեմ գիտեր ո՞ր փոշիէն իր ծայկած դէմքը:

Բարութեան, անկեղծութեան դէմք մըն էր, խոհունութեան մը ազնուականութեան փայլովը զուարթացած: Հաճելի և հաճող ժպիսն ունէր, քր' այսակս ըսելու համար, կը տարածուէր իր ամրող անձին վրայ:

Յետոյ, Աղրիականի ծովափին վրայ, Սանթ - Էլիզապէթայի ծառուղւոյն մէջ, ուշադրութիւնս զրաւեց իր բալուածքը, որ քաջ կը համընթանար շրջակայ կաշաչազարդ պանդոկպալատներուն ու ալիքներու անազմուկ թուլնալուն հետ: Թիկնաւէտ հասակը թիշ մը կրած երեւցաւ ինձի ուսերու կողմէն՝ իր զրասեղանի մը վրայ կամ աշխատութեան մը բեռին տակ: Կազզուրուելու ճամրորդութեան մըն էր որ ելած էր էսօն, և իրաւցնէ բռլորն ալ իր մէջ աշխատածի, յոգնածի երեսյթն ունէր, ձեռքերը, կուրծքը գլուխը և ակնոցներուն տակ վատացած իր բարի աշքերը: Էսօն տենած էր ու խորհած, զրած: Նա բազմավաստակ մըն էր: Ասոր համար ալ թերեւ իր բալուածքը ինձի երեցաւ թիշ մը կեցող, ունէր սակայն մնձվայէլութիւն մը, վեհափառութեան մը զիտակցութիւնը:

Ու Աղրիականի ծովափին վրայ, ուր, Պայրըն ձիավարած էր ու Շաղորդիան երազած, վերջալոյսի ճառազայթներուն մէջ, հասակագեղ, յեցած իր գաւազանին վրայ, որ իր գրշի ձեռքին մէջ նեցուկ մը ու զարդ մըն էր միանգամայն, Էսօն ինձի համեմատութիւններն առաւ անգիտացի ձիւրմէի մը, կլատսգոնի մը, օրինակի համար, որ խորհրդարանի ազնուական

կոփէտ մը վերջ, քաջութեամբ տարուած ի նպաստ հալածենալ ժողովորդի մը, կը քաշուէր հովանաւոր տեղ մը իր հանգիստն առնելու ու պատրաստուելու նոր կոփէներու:

Ինձի համար Էսօն այլ եւս նկարուած էր. Էսօն էր զոր մէջս ունէի, զոր ունէի իր գործին մէջ, այն պահուն միայն աւելի յայտնուեր էր և աւելի իր շրջանակի մէջն էր: Վրան աւելի լոյս և աւելի գոյն կար:

Ինչ կ'ընէ նա կրմայ. Ինչ կերպարանից տակ պիտի յայտնուի նա մամուլին մէջ: Պիտի զայ յերեան իր հեղինակը մեծ պատմութեան մը, մեծ վէպի մը կամ զրական քննադառութեան մը: Թիերևս նա հրմայ իր հանգիստը կ'ընէ, և բոլոր իրաւունքներն ունի այս զադարին: Նա արդէն ամրող պատմութիւն մ'ունի, ամրող կեանք մը և այնքան անցեալին մէջ կրնայ ապրիլ, ո՛րգան ներկային: Նա հեղինակութիւն մըն է և կրնայ ուսումնասիրուիլ:

Հ. Ն. ԱՆԴՐԻԱՆԱ

ՇԱՄԱՇԽԱՐՉԱԿԱՆ ԼԵԶՈՒ

Այս նիւթիս վրայ գրած նախորդ յօդուածիս մէջ (Բազմ. 1910, էջ 435) յետ բացատրելու խսկրանտօյի դրութիւնն, անոր առաւելութիւններն ու պակասութիւններն՝ համաշխարհական լեզու մ'ըլլալու համար, կը խոստանայի յաջորդ գրութեամբ պատասխանել էսպերանտոյի կուսակիցներէն ինձի ուղղուած հետևեալ հարցերուն:

1. Ճանչնալով կ խոստովանելով հանգերձ էսպերանտոյի համաշխարհական լեզու ըլլալու յարմարութիւններն և անոր ունեցած ձիրքերը, միթէ օգտակար չէ՞ս համարիր որ նոյնը միջազգային լեզու մը դառնայ,

2. Կը ժխտե՞ս հանրազգային լեզուի մը մատակարարելիք բիւրաւոր օգուտնեռը.

3. Հսպէրանոյէն լաւագոյն և գործնական ինչ միջոցներ կրնաւ ցոյց տալ հասարակաց լեզու մը հնարելու և անկէց յառաջ գալիք օգուտները ձեռք բերելու համար։

*
**

Առաջին երկու հարցմանց տալիք պատասխանս շատ պարզ և համառօտ է, այսինքն է՝ որ ոչ միայն չեմ ժխտել, այլ և մորթի բովանդակ համոզմամբ կը հաստատեմ որ հանրազգային լեզու մը մինչեւ օրս եղած սքանչելի գիւտերուն մէջ զրոխ-գործոց մը պիտի ըլլայ, ոչ միայն սեսական հայեցողութեամբ, այլ և գործնական անհամեմատ օգուտներով, զորս պիտի ընձեռէ մարդկութեան։

Եթէ Հսպէրանո արուեստական լեզուն այդ դերը կատարելու յարմարութիւններն ունի՝ արդէն իսկ կարու չէ իմ և ինձ նման տարբեր մտածողներու կամ տարակոյս յայտնողներու հաւանութեան և կամ օժանդակութեան։ Իւր ոյժն՝ որով պիտի յաղթէ դիմադրութեանց՝ նախ իւր մէջ պէտք է գտնուի և ապա իւր կուսակիցներուն ձեռնոտութեան և ջանքին մէջ, որով պիտի կարենայ ընդհանրանալ և փափաքուած նպատակին հասնիլ։ Իսկ երբ այդ միակ համոզիչ և յաղթահարիչ ներքին ոյժը պասխի և կամ պէտք եղածին չափ գորաւոր շըլլայ՝ ի զուր վատանուած պիտի ըլլան անոր հետևողներուն բոլոր տեսական ապացոյցներն ու գործնական ջանքերը։ — Զուր տեղ մարդկային բազկաց և ջիղերու բռնութիւն տալով՝ յառաջ պիտի մզուէր հանրակառը մը, որոյ մէջ շոգույ կամ եկեկտորութեան շարժիչ զօրութիւնը յանկարծ պակսէր։ չափով մը ճանապարհի զայն յառաջ մղել՝ իր նպատակակէտին հացընել ըսել չէ։ ուղայ երկարութեան և խոչմոտուներու առջեւ՝ ջիղերու ոյժերը պիտի տկարանան

հետզհետէ՝ մինչեւ անկարող ըլլան զայն բայլ մ'եւս յառաջ տանելու, վզօպիչին յառաջ մղողներու դառն յուսախարութիւնը չեմ փափաքիր որ ունենան օր մ'ալ խսպէրանոյի այսօրուան եռանդնավառ շարժիչներն... Բայց նախընթաց յօդուածով կարծեմ բաւական պատճառներով ցոյց տոփի՝ որ հսպէրանոյի ներքին ոյժն այնքան զօրաւոր չէ՝ որչափ կ'ուզեն հաւասարել իւր կուսակիցներն, որոնք վերոյիշեալ հանրակառը նմանութեամբ կարծես զայն յառաջ կը մղեն։ բայց մինչեւ ո՞ր և մինչեւ ե՞րբ մղուելու պէտք պիտի ունենայ, կամ ո՞ր վայրկենին արդեօց մը զողներու մտցին մէջ յուսոյ ոյժը պակսելով՝ լքումը՝ յառաջ պիտի բերէ շարժման դադարումն... Զեմ մարզաքէ կամ որդի մարզաքէի, չեմ ալ փափաքիր չարագուշակ մ'ըլլայ... բայց Հսպէրանոյի հետեղ ջերմ հաւատացեաներու խմբին մէջ՝ ինքզինքս առ նուազն թերահաւատ մը կը զգամ։

*
**

Գալով վերոյիշեալ ինծի ուղղուած հարցմանց երրորդին՝ պիտի խոստովանիմ որ անոր պատասխանելլ գժուարին է, քանի որ դիրքագոյն է առաջարկուած հանրախօսական զրութեան մը պակասութիւններն յայտնի ընել՝ քան թէ այդ պակասութիւնների զայտնի ընել՝ քան թէ այդ պակասութիւններն անհետացնելով՝ նոր և անթերի զրութիւն մը ներկայացնել։

Այսու հանդերձ՝ այդ փշոտ հարցման պատասխանն են արդէն տուած կը համարիմ՝ հասարակաց դատման ենթարկած ըլլալով հանրազրական թուական զրութիւննը, որ ոչ թէ խօսելու, այլ միայն զրելու կրնայ ծառայել։ և թէպէտ այս պարագան զինքը խօսական լեզուներու շարքէն զուրս կը հանէ, բայց ասով ընաւ չի զրկեր զինքը՝ աշխարհին բոլոր ազգերու միջեւ իրրեւ հասարակաց թարգման մը

1. Համրազրութիւն կամ Համազգային գրութեան օրու ու մք. տպ. 1907, վ. նիսեարկ. - Ա. Ղազար։

ծառայելու՝ մտցերու փոխադարձ հաղորդակցութեան ամենակարևոր գործին մէջ,

Հանրազրութիւնն, այս, հանրախօսութիւն չէ. բայց եթէ իրը հետևանց այս շշմարտութեան ըսելու ըլլանց թէ « Բւրբեմ հանրազրութեան օգուտն կէսն է հանրախօսութեան օգտին, որ գրելու և խօսելու միանքամայն կը ծառայէ », ինձի կ'երևի որ մեծապէս սխալած պիտի ըլլանց: Մխալմունքնիս այս կէտին մէջ պիտի ըլլայ՝ որ մենց այդ նախադասութեամբ՝ գործնականին մէջ հաւասար կարեւորութիւն առուած պիտի ըլլանց՝ գրելու և խօսելու յատկութեանց:

Այսպիսի դատաման մը սխալ ըլլայն ապացուցանելու համար՝ պիտի հարցընեմ ես ալ հակառակ կարծիք ունեցողին՝ թէ արդիօք ի՞նչ օգուտ ունի հանրախօսութիւնն, ուսկից գուրկ ըլլայ հանրազրութիւնն, և թէ ի՞նչ պարագաներու մէջ գործնականապէս անհրաժեշտ է մարդկանց հանրախօսութեան ծառայութիւնը:

Ի հարկէ, ցանի որ մարդ մը կը գրանուի իւր հայրենակցաց մէջ՝ ասոնց հետ յարաբերութիւն հաստատելու համար բընաւ պէտք չունի ոչ հանրախօսութեան և ոչ հանրազրութեան. այլ այս վերջիններուն պէտքը պիտի զգայ՝ երրոր կամ ճանապարհորդութեամբ օտարալիքու ազգաց մէջ գտնուի, և կամ իւր հայրենեաց մէջ մալով հանդերձ փափաթի օտարազգի անձանց հետ հաղորդակցիլ գրութեամբ: Արդ, չեմ կարծեր թէ գտնուի մէկը՝ որ ըսէ թէ օտար երկիրներ ճանապարհորդուղաց թիւը բազմագոյն է քան անոնցը՝ որ սեփական հայրենեաց մէջ մալով՝ պէտք կը զգան թղթակցելու օտարազգի անձանց հետ:

Հետևարար հանրախօսութիւնը օգուտակար պիտի ըլլայ մի միայն՝ կամ ուսումնասէր և հետաքրքիր ու զուարձասէր ճանապարհորդութիւնն աւելի ընդարձակ շրջանակի մէջ կարեւորութիւն աւելի ընդարձակ պիտի կամ թափառական բախտական գործութեամբ այդ իւր սեփական լիզուով մտածածք՝ զրի առնուլ, և անով հասկցուիլ ուրիշ բոլոր ազգերու անձններէն, և փոխադարձ անոնցմէ իւրաքանչիւրին իրենց սեփական լիզուներով հանրազրածները՝ ինքն իւր լիզուով պիտի կարենայ կարգաէ և հասկընալ, այս սեպանչելի պարագայն կ'ըսեմ ծայրագոյն կատարելութիւնը պէտք է համարուի հանրազրական զրութեան մը, զոր կարելի ըւ-

մութեամբ՝ պէտք կը զգան յարաբերութեան և գաղափարաց շփման՝ քան թէ զուարձասէր ուղեւորը. երկրորդ, անհամեմատ աւելի բազմաթիւ են այն առեւտրականց, որց առանց զիւրութիւններ ունենալու ճանապարհորդութեան՝ հարկ կը զգան զրաւոր միջոցաւ օտարազգի վաճառականաց հետ իրենց յարաբերութիւնները զարգացնել քան անոնց որ երկրէ երկր կը շրջնին անձամբ մի և նոյն նպատակաւ: Երրորդ, ովք կրնայ ուրանալ հանրազրութեան այն բազմատեսակ օգուտները՝ զորս պիտի ընձեռէ եկեղեցական, քաղաքական և գինուորական, բնագիտական և ուրիշ մասնավիտութեանց պարապողներու, որոնց իրենց գրասենեակներուն մէջ նստած՝ կարող պիտի ըլլան անով իրենց ուսումնական յարաբերութիւննին մշակել զանազան ազգաց երկելի հանճարդներուն հետ, առանց ստիպւած ըլլալու երկրէ երկիր բազմածախս ուղեւորութեամբ՝ ժամանակ և զրամ վատնելու:

Այս ամէն ըսածներէս կը գնաեցընեմ ուրեմն որ հանրազրութեան հետ բաղդատելով՝ հանրախօսութիւնն շատ երկրորդական կարեւորութիւն ունի մարդկութեան համար:

Որդ, եթէ հանրազրութեան մեծագոյն օգտին և կարեւորութեան վրայ աւելցընենց նաև այն պարազայն, որով մարդս պիտի կարենայ հանրազրել ասանց ստիպեալ ըլլալու սովորիլ նոր լեզու մը (ըլլայ այն՝ Վօրապիր կամ խոպէրանու և կամ ուրիշ որ և իցէ արուեստական դիւրագոյն լեզու), այլ գիտնալով միայն մէկ լեզու, այսինքն իւր մայրենի լեզուն, պիտի կարենայ հանրազրական-դրութեամբ այդ իւր սեփական լիզուով մտածածք՝ զրի առնուլ, և անով հասկցուիլ ուրիշ բոլոր ազգերու անձններէն, և փոխադարձ անոնցմէ իւրաքանչիւրին իրենց սեփական լիզուներով հանրազրածները՝ ինքն իւր լիզուով պիտի կարենայ կարգաէ և հասկընալ, այս սեպանչելի պարագայն կ'ըսեմ ծայրագոյն կատարելութիւնը պէտք է համարուի հանրազրական զրութեան մը, զոր կարելի ըւ-

լայ մանաւանդ ուսանիլ մէկ երկու ժամուան մէջ և անմիջապէս փորձառական կերպով ալ ի գործ զնել: — Եւ ահաւասիկ այս տեսակ զրութիւն մ'է զոր ես վերցիշեալ թուական-Հանրագրութեանս հրատարակութեամբ ընծայել ուզեցի մարդկութեան 1907 տարւոյն մէջ, և զոր հրմայ ալ ցոյց՝ կու տամ իրք դիւրագոյն և աւելի գործնական միջոց մը՝ քան ինչ որ ցուցեր են Վօրովիք և Խոսկրանու և ուրիշ նոր և արուեստական լեզուներու զրութիւններ:

*
**

Ի՞նչ սկզբունքի վրայ հաստատուած է այդ թուական Հանրագրութեան դրութիւնն. — Այս պարզ սկզբունքին վրայ՝ որ ինչպէս թուարանութեան մէջ թուանշանները ներկայացուցիչ են թուական գաղափարներու, որոնք ամէն ազգերու անձերէ զիւրաւ կը գրուին, կը կարդացուին և կը հասկրցուին, այսպէս նաև նոյն թուանշանները կրնան ներկայացուցիչ լեզար ի թիւերէ նաև ուրիշ տեսակ գաղափարներու, և ամէն ազգի անդամներէ դիւրաւ գրուիլ ու կարդացուիլ ու հասկրցուիլ:

— Զոր օրինակ, երբ գրելու ըլլանց

$$\frac{50}{6} \times 15 = \frac{750}{3} = 125 = \gamma 5$$

ոչ ոք գժուարութիւն պիտի կրէ այդ թուարանական գրութիւնը իւր լեզուով կարդալու և հասկընալու. այսպէս ալ ուրեմն եթէ գրելու ըլլանց

(116 '1405/2 1, 443 '32950/6 14210/2

պէտք է որ ամէն ոք իւր լեզուով նոյնը կարդայ և հասկընայ թէ « Հօրը օրէնութիւնը կը շնէ որդիւններու տուններ », բաւական է որ միտքը պահած ըլլայ և կամ բառզբին մէջ գտնէ, որ 116 կը նշանակէ օրհնութիւն, 1405 հայր, 443 շնունճ, 3295 տուն և 1421 որդի, և բն-

րականութենէ ծանօթ ըլլայ իրեն՝ որ (գոյականի նշան է, ' որոշեալ յօդի, / հոլովի, / բայց կու զոր կը հոլովի նշանէն վերջը զրուած 2ը սեռականի նշան է, 6ը հայցականի, և թիւերու վերջը. Օ նշանն՝ յոցնակի կը ցուցնէ, / ին առջեւ զրուած 1ը բային սահմ. ներկայն ցոյց կու տայ, և վրան զետեղուած փոքրիկ 3ը՝ երբորդ գէմը կը նշանակէ:

Թուանիշներու ձեռքով յօրինուած այս Հանրագրութեանս դրութիւնը հոս մանրամասն մէջ բերելն աւելորդ կը համարիմ, քանի որ նոյնը լիովին բացատրուած է վերոյիշեալ Հանրագրութիւն կոչուած հրատարակութեանս մէջ, յորում

28 Թուղթերու մէջ պարզուած է օրինակներով բովանդակ դրութիւնը.
224 Թուղթերու մէջ զետեղուած է թիւերէ-բնաեր բառզիրն.
346 Թուղթերու մէջ պարունակուած է թասերէ-թիւեր բառզիրն.

30 Թուղթերու մէջ ալ զրուած են գործնական զանազան հրահանգներ. իսկ սկիզբը կցուած է Յասաշարան մը 25 էջերէ բաղկացած, որոյ մէջ յետ առաջարկուած այս դրութիւնս պարզելու, յառաջ բերուած են նաև անոր զէմ կարելի եղած և զօրաւոր կարծուած առարկութիւններն ու գժուարութիւններն, որոնց մի առ մի լուծուած են:

Ուրեմն, այս դրութեանս ծանօթութիւն ունենալ փափարզողներուն ցոյց տալով վերցիշեալ հրատարակութիւնս՝ կ'ամսնիմ կնքելու համաշխարհական լեզուի վրայ գրած յօրուածներուս այս շարքը՝ յայտնելով ընթերցողներուս որ շատ մ'անձանց այս դրութեամբ եղած բազմաթիւ թղթակցութիւններ՝ ապացուցած են արգէն թէ ո՞րքան դիւրութիւններ ու ձիրքեր կը բովանդակէ իւր մէջ թուական Հանրագրութիւնը, որուն ուսումը մէկ երկու ժամուան միայն կարօտ է և արդիւնքն անմիջապէս գործնական,

Հ. Աթուասս Լ. Տիրութան